

ԽԱԹԹԻ ԵՐԿՐԻ
ԱՐԱՍՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Փոքր-Ասիսյ զանազան ժողովուրդներու և երկրներու կողմին հետաքրքրական է, մանաւանդ Հայաստանի և Հայերու համար, խաթթի պետութիւնն ալ, թեւեռագրերու թարգմանութիւնները, որոնք եւտգեսէն նոր լոյս կը նետեն մութ կէտերու մասին, իրա է կարելի չէ կատարեալ կամ անսխալ կոչել, սակայն նոյն առեն կարելի չէ անտեսել անսոց կատարած մնծ գերը խաթթի բեւեռագրերը գերջերս մնծ կարեութեամբ քննուած և թարգմանուած են գերման երիտասարդ գիտնական Դր. Եղոհաննես Ջրիդիշի կողմէ, որ մէկ քանի տարուան մէջ նոր սրբագրութիւններ ալ ըրած է իր նախկին թարգմանութիւններուն մէջ: Պ. Արշակ Սաֆրաստեան, որ գոգելի ջանքով մը հայ հասարակութեան կը ներկայացնէ երեւմ բեւեռագրերու եւլի՛ մասին ուսութիւննական յօդուածներ, ունէր գերջերս ալ նիւ նորկի «Հայաստանի կոչնակ» ի մէջ «Խաթթի պետութեան» մասին երկու գրութիւններ: Այս առթիւ յիշած էր նաև Ֆրիդրիշի գործերէն հասուածներ և ծանօթութիւններ: Ասկայն, ինչպէս կ'երևայ, Պ. Արշակ Սաֆրաստեան ի ձեռին չէ կրցած ունենալ նորագոյն սրբագրութիւնները, եղած նոյն ինքն Ֆրիդրիշի կողմէ: Այսպէս «կոչնակ»ի փետրուար 19ի յօդուածին մէջ, 233րորդ էջին առաջին սիւնակին մէջ յիշուած թարգմանութիւնը՝ «Նեղայի թագաւորը ճպատուկ էր կուշարայի թագաւորին», պէտք է ըլլայ, դարձեալ ըստ Ֆրիդրիշի, «Նեղայի թագաւորը բանտարկեալէ էր կուշարայի թագաւորին»: Խաթթիքէն ալշանա կը թարգմանուի ուրեմն որպէս բանտարկիալ: Տեսնել այս առթիւ Zeitschrift für Assyriologie: Neue Folge, Band 2, Seite 274.

«Կոչնակ»ի նոյն թիւին նոյն երեսին վրայ Պ. Սաֆրաստեան կը գրէ նաև Շապարանալ ձեզ, որ թագաւորական տիտղոս մըն էր: Դրիդրիշ ապահովուց սակայն ինծի, թէ ինք չէ գործածած շապարանալ, այլ Լապարանալ կամ Թլապարանալ ձեզ: Բ. Իրօնու ալ կը կար-

գայ Լապարանալ (տեսնել Journal of the Oriental Research, April 1922, Band 6, Seite 63):

«Կոչնակ»ի նոյն սիւնակին վրայ յիշուած և Խաթթիի երկիր»ը, այսինքն այսորուան Հայոստանը, սրբագրած է Ֆրիդրիշ որպէս խորրիժի: զոր կը նախընտրէ խաթթիին:

Խոկ «Կոչնակ»ի 26 փետրուարի յօդուածին մէջ, Պ. Արշակ Սաֆրաստեան 264րորդ էջի Բ. սիւնակին մէջ Ֆրիդրիշի թարգմանութիւններէն մէջքերութիւնը ընելով կը յիշէ նաև հետեւալը. «Եւ երբ ես (Սուրբիւի Բ., Վ. Ա. 1350-1330) թեգարամմա քաղաքը հասայ, գուրս եկան ինձ գիմաւորելու քաղաքին գինետօնիքն մնծ պաշտօնեան և հրամանատարները, և հրաւիրեցին ինձ մմտու: Այս բառին մասին Պ. Սաֆրաստեան հետեւալը կը գրէ. - թեւեռագրիրը լուծող Ֆրիդրիշի, անծանօթ մեր բնատոնմիկ ոներուն և ասութիւններուն, թէ հասկնար թէ ինչ կը նշանակէ այդ բառը!: Միշն այսօր մեր գաւառացինները երբ ուզեն մէկի հիւր պահել, կը ինդրին անոր «մաւաց ւ-Պ. Սաֆրաստեանի այս, ըստ իս, քիչ մը յանդուզն զատաստանը աւելորդ է եղած: Նախ որ Ֆրիդրիշ ոչ թէ չէ հասկցած մմաւալ իմաստը, այլ իր թարգմանութեան վրայ վստահ չէ եղած: Անպէս որ իր նոր ուսութիւննասիրութիւնները բոլորովին նոր թարգմանութեան մը բերած են զինքը՝ ինչ որ այդ տողին կը վերաբերի: Արդարին, ինչպէս որ Դր. Ֆրիդրիշ բարեկամն իր ազնուութեամբ ինձ հազորդէց, սուրուց բարը պէտք է թարգմանել ոչ թէ մասէ, այլ հանդիպիլ, գտնելու շետեւարը վերի նախադասութիւնը պէտք է ըլլայ. «Եւ երբ ես թեգարամմա քաղաքը հասայ, գուրս եկան ինձ դիմաւորելու քաղաքին գինետօնիքն մնծ պաշտօնեան և հրամանատարները, և զիս հոն գտան (ինձ հանդիպեցան, զիս աեսան):» Ֆրիդրիշ գեր չէ հրապարակած այս կարևոր սրբագրութիւնը, որ սակայն մօտ ատենէն տեղի պիտի ունենայ անպայմտն:

Լայպցիգ, 5 յունի 1927.

Մագ. ՅԱԿՈԲ-ԳՐԻԳՈՐ

